

Թեան նուիրականութեամբ մեր սիրտին հետ կապուած կարգերու կամ սովորութեանց հպիլը:

Զոր օրինակ. շատ կը փափաքէր որ եկեղեցւոյ լեզուն ժողովրդականի վերածուէր, այսինքն գրաբարին տեղ աշխարհաբարը դրուէր. որպէսզի ժողովուրդը հասկնար: Ինչ պիտի ընէինք այն ատեն տառաբարսու հայերուն համար. Թուրքերէնի, արաբերէնի, անգլիերէնի ալ պիտի վերածէինք այսօր այդ լեզուները խօսող Հայերուն համար. ու այն ատեն կարեւոր գիծ մը պիտի եղած չլլայինք արգեօք Հայ Եկեղեցւոյ ազգային նկարագրէն: Բայց միթէ կարելի չէ՞ր գտնացուս՝ տա՛յ այդ պաշտամունքի մատենները տպագրելով գրաբար, եւ, ըստ պատշաճին, անոնց քով խօսած լեզուներու թարգմանութիւնը պնելով:

Կ'ուզէր, գարձեալ, որ Մկրտութեան, Պատկի, Թաղման, Ձեռնադրութեան կանոնները կոնուէին, ամփոփուէին եւ բարեփոխուէին: Հին Եկեղեցիներէն որո՞նք մէջ սակայն այդ կարգերը աւելի համառօտ են քան մերինները. յետոյ, կարելի՞ է չմտնել պատակաւի զեղեցկութիւնը եւ խորհրդաւորութիւնը, զոր մեր մէջ ունին անոնք, մասնաւոր ձեռնադրութեան պարագային. քապա, Հաւատքը եւ Բարոյականը ի՞նչ պիտի շահէին այդ զեղուցներէն: Երբ անոնք կը կատարուին զգաստ լրջութեամբ եւ հասկցող եւ հասկցնել կրցող պաշտօնեաներու միջոցաւ, այնքան շինիլ կ'ըլլայ անոնց տպաւորութիւնը որ չնկատուիր երկարութիւնը, թէ քան այն ալ շատ չէ արդէն ըստ ինքեան:

Շատ կը պնդէր որ քահանայութեան առջև բաց թողուին Եկեղեցւոյ բարձրագոյն ստաթիճանները, եւ կուսակրօնութիւնը միայն կամաւոր վանականութեան վերածուի, եթէ փափաքողներ ըլլան: Բայց, այնպիսի օժանդակի մը մէջ, ուր վանքերն արդէն չունէին իրենց նախկին կազմը, եւ շատ ալ հասկնալի էր թէ կարելի պիտի չըլլար ա՛լ նոյն կազմով վերստին ունենալ զանոնք, այդպիսի առաջարկութիւն մը պիտի նշչանակէր կուսակրօնութեան Զննում միայն. վտանգաւոր գրութիւն, որուն շատ ուշ էր որ իրազեկ դարձաւ հանգուցեալը, Անթիլիասի Դպրեվանքին առաջին հիմնադրուած յետոյ կուսակրօնական ծրագրի վերագործնելու համար:

Իր միւս առաջարկութիւններուն մէջ կային նաեւ ուրիշ կէտեր, որոնք կրնային կարգադրուիլ սոսկ հայրապետական տնօրինութեամբ, ինչպէս արգարե եղաւ ալ հետզհետէ, եւ որոնց համար չէր արժեր աղմուկներ յարուցանել եւ շարժումներ կատարել ընդհանուր ժողովներու, ուր յաճախ շինելու տենչէն աւելի քանդելու իրձներ կրնան փոթորիլ:

Մեր խոնարհ կարծիքով, մեր Եկեղեցւոյ Բարեկարգութիւնը իր արդէն ունեցած կարգին վրայ զայն հաստատուն եւ կանոնաւոր պահելուն մէջ է միայն: Եւ ատոր համար Բարեկարգութեան ամենէն կենսական պահանջն ու պայանն է հոգեւորական պաշտօնեաներու լուրջ պատրաստութիւնը եւ ազգին մատաղ սերունդը մասնաւորաբար եւ ժողովուրդն ընդհանրապէս կրօնական բարի դաստիարակութեամբ կրթելը: Պէտք է Եկեղեցին քանի՞ր տարին անգամը, եթէ չէ կարելի ընդհանրական, այլ գէթ մասնաւոր ժողովներ գումարէ, վերահասու ըլլալու համար թէ ի՞նչ քայլ առնուած է այդ ուղղութեամբ, եւ ի՞նչ միջոցներ ձեռք աննելու կարելիութիւններ կան՝ եղածը անվթար պահելու եւ աւելի կանոնաւորութեան մէջ դնելու համար: Անոնք որ իր մէջ ճանչցած են լուսարձնութեանց առջև համոզուելու պարկեշտութիւնը ունեցող եւ ուրիշները համոզելէ չյոգնող մարդն ու գործիչը, վստահ են թէ, ինչպէս ակնարկեցի վերև, իրեն կաթողիկոս՝ Բարեկարգական գործունէութեան մը գլուխ անցած պահուն իսկ, կամ քիչ յետոյ, շատ բան պիտի փութէր իր տեսութիւններէն:

(Շարունակելի) (9) Գ.

**ՍՈՐԶՈՒՄԻՔ ԵՒ ՍՍՍՔ**

— Պե՛հ է մարդը դասել ոչ քէ իր բարեմասնութիւններէն, այլ զանոնք կիրարկելու իր յօժարութեանէն: (Լ. Ռ.)

— Հազուադեպ է որ մարդիկ ուրիշներուն մէջ տեսնեն այն բարեմասնութիւններ, որոնցմէ զուրկ են իրենք: (Լ.)

— Մարգա ծաղբելի կը դառնայ ոչ այնքան իր ունեցած քերտիւններուն, որքան չունեցած բայց ունեցալ կարծած բարեմասնութիւններու համար: (Լ.)